

# ՀՈՐՏ ՊԱՅԻՆ

(Շաբ. տես «Բազմավէլու» 1932, էջ 266)

Ներում կը խնդրեմ ձեզմէ, իմ ազնիւ հայրենակիցներ, որ քիչ մըն ալ համբերութիւն ունենաք, ալացիկ ճաշակ մը առնելու «Հարուտի ուխտագնացութեան» Ս. Ղազարու վանքին մէջ զրուած չորսրորդ երգէն իմ պաշտած կտորներէս, ուրոնցմէ մէկ երկու համար պիտի կարդամ:

Քառասնեակ մը տարիներ առաջ իտաւլոյ նուիրուած այդ չորրորդ երգին անգլերէն բնագիրն և Ալիշանի ոսկեղարեան հայ բարբառով հրաշալիօրէն ներդաշնակ թարգմանութիւնը բառ առ բառ զոց զիտէի խարբերդի Եփրատ ուսումնարանին վերջին տարիներուս: Եւ շատ անգամ «Սրինգ» ի հեղինակ Գարեգինի տապանաքարին մօտ կ'երթայի մըմնջել մէկ երկու համար՝ իբր ողբացեալ մաերմիս ստուերին ուղղուած «Գիշեր բարի», Շնորհալի Ծովական մինչեւ Մեսրոպ Մաշտոցի հայ զրերը գասաւանդած ու ժայռափոր մատուռ դպրոցը՝ երկնածրար Մաստառի կողքին վրայ, որոնց ստորոտը իննհարիւր մեղք խորութեամբ. Եփրատի մեծ ճիւղը Արածանին երգելով ու մերթ հեծելով կը սահէր կ'երթար դէպ ի Միջագետքի աւազները և ովկիանին անհունութիւնը:

Հայրենիքն ու ազատութիւնը իր կեանքն ամբողջ խանդավառութեամբ և մանաւանդ ամէն վայրկեան անոնց շղթայազերծ ըլւալու յսեալի սեղանին զոհողութեան ու զիով սիրել կարենալու համար, որ և է հայ հոն մանկութիւն մը զէթ հայրենի յիշատակներու վճիռ ու սառնորակ ջուրերուն մէջ իր երազուն ճակատը պէտք է զովացուցած ըլլայ:

Այս փակազճէն յետոյ զանք է:

Մի յտալիային: Հակառակ որ ամբողջութեան ներդաշնակ նուազը կը ուղանայ ուղղակի դէպ ի ովկէանին անհունութիւնը, սակայն երեք չորս տեղեր երազն ու մտածումը լուսոյ տարիներու արագութեամբ կը ուղանան միջոցին մէջ:

Երգին առաջին մասը, զոր աճապարանօք պարզ աշխարհաբարի կը վերածեմ զիւրահասկնալի ըլլալու համար՝ կ'ենետիկը երգելով կը սկսի.

«Կանգնեցայ վենետիկի մէջ, հատաշնի բու կամուրջին վրայ, մեկ կողմէս պարատը կը բարձրանար ու անոր զիմացեն բանոյ: Զրանցիկ ալիքներուն բիկունին վրայ իր շինորհեաց բարձրանալի տեսայ, մոզական ցուցի մը յերգակարծ հարուցածոյ ու հազար տարիներ իրենց ամսամած բեւերը կը տառ բածեն իմ չուրզ, և մեռնող փառք մը կը ժապտի, հեռաւոր ժամանակաց վրանի, երբ շատ մը հապատակ երկիրներ, աշքերինին կը շատ մը րեւսարու Առիշին մարմարեայ սիւներու դագարին, երբ վենետիկը կը բազմեր վեհաշորք, զանը նետած իր հարիւր կ'ողի ելուն վրայ»:

\* \*

Վենետիկէն արծուի նայուածքով մովիչով կ'անցնի ամբողջ խտալիոյ պատմական երկիրներուն և բոլոր զեղարուեստի զանձերը կիսաւեր անմահական ամբողջ զիով սիրել կարենալու համար, որ և է հայ հոն մանկութիւն մը զէթ հայրենի յիշատակներու վճիռ տակ: Կ'այցելէ բոլտի մոգական զըշին տակ: Վենետիկէն հին մեծերու դամբանները. Վենետիկէն ետք երկրորդ հիմնալի զրութիւնը Առողի Խաչ (Santa Croce) գտնուած շիրիմինի ըլլայ բուն բարախուն նկարագիրն է:

Ողբացեալն Որբերեան իր ձեռագրին մէջ զանց ըրած է դնել ֆերմացէի Ս. Խաչ եկեղեցւոյն մէջ թաղուած անմահներուն ուղղուած տողերը, ինչպէս և «Ս. Պետրոսի Տաճարը». հոս կը դնենք Ալիշանի թարգմանութիւնը որ այսքան զեղեցիկ է և Որբերեանէն իսկ այսքան սիրուած: Ծ. Խ..

Ս. ԽԱՉ (Ֆերենցէի)

Ի սըրբազնն ագարակ Սըրբոյ խաչին պարագիր Հանգչին աճիւնք՝ որք ըզվայրն իսկ յարդարեն սըրբագոյն:

Անմահութեամբ իմըն իի է խաղաղեալն այս մոխիր:

Թէպէտ չիցէ այլ ինչ անդ բայց յիշատակ անցելոյն, Եւ խուն նըշխարք վեհազանց ի վիճ թոհիցն անկելոց.

Միքամնելոյ աստանօր ու Ավիտիերեայ ուկրոտի,

Եւ աստեղաց հետահան Գալիէոյ աստ դընի,

Եւ տառապանք իւր լիոյ դառնայ ի հող աստ կըրկին:

Մագգեաւելելայ հողն, ի վայր՝ յորմէ առաւըն նախկին:

Սոքա համնարք չորեգին քառից տարերց հանգունակ Յարուցաննել համօրէն ազգ նոր՝ իցեն բաւական:

## ՏԱՃԱՐ Ս. ՊԵՏՐՈՍԻ

Ոհա գումբէթն լնդարձակ ահա գումբէթն հրաշափ, Առ որով խուն Անահտայն մեհեան թըլի տաղաւար.

Այլ դու միայն կաս ի հին եւ նոր տաճարս եւ սեղան.

Դու միայնակ կաս կանգուն չունելով զոք հաւասար.

Դու լոկ սըրբոյն Աստուծոյ եւ ճշմարտին քաջ արժան:

Ո՞ յերկրաւոր տաճարաց մըտցէ գեղջոյդ ի պայքար.

Յորմէ հետէ Սիովնի յաւեր դարձաւ սուրբ խորան

Եւ ըզփաւացն իւր եթող տէր բնակութիւն ըզնախկին,

Անեղութիւն, մեծութիւն եւ փառք եւ գեղ աստանօր

Համախլմբեալ լնդ յարկաւդ յաւերժական տարածին,

Ուր սուրբ ուսանխառըն պաշտի ճշմարտութիւն երկնաւոր:

## ԿՈՒԽՍԻՈՆ (ՀՌՈՄ. ՈՐԲԵՐԵԱԿ)

Քանի կանգուն է Կովիսէոն, Հռոմ կանգուն կը մնայ.

Երբ ինայ Կովիսէոն, Հռոմ ալ պիտի ինայ.

Եւ երբ Հռոմ ինայ, աշխարհն ալ ամբողջ:

Եւ մտածել թէ այս անհուն սաւառ մեծասրանչ հայ լեզուն, և մանաւանդ նումը խտալիոյ երեւոյթին անցեալին ու ապացուցած էին թէ Սուրբ Գրոց իսկ հանաւանդ հիանալի յիշատակներուն, ճշմարիտ զրախտը Հայոց հին հայրենեաց մէջ էր, և նոյի տապանը լեռներու ալեւ զարու մէջ ու ազատութեան վրան, Ս. Ղափառ կահապետին՝ Արարատի գագաթն էր գաղլացած էր իրեն խօսիլ, գրել մէր

## ՅՈՒՆԱՍՏԱՆ - ՓՈՂԱՀԱՐ ՄԻՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ

Երկու խօսք: — Ա. Ղազարէն հրա-  
ժեշտ առնելէն անմիջապէս վերջ թերե-  
զային քով գնաց . նէ կարմրած աչքով  
կը սպասէր իրեն , վասն զի գիտէր թէ  
Պայրըն որոշած էր մեկնիլ Ելլադա և այդ  
առթիւ վերջին անգամ զինքը համբուրե-  
լու պիտի գար: Եղբայրն ալ հոն էր երր  
Պայրըն ներս մտաւ:

Մէկ քանի ժամուան մէջ ամէն ինչ  
կարգադրուեցաւ: Նաւը պատրաստ էր  
արդէն նաւահանգստին մէջ : Պայրըն իր  
վերջին հրահանգները տուաւ զինքը պաշ-  
տող դիցուհիին, թէրեղային, և ըսաւ թէ  
մտադիր է իր ունեցած դրամին մեծ մասը  
և իր կեանքը զոհել՝ ողջունելու համար  
Յունաստանի ազատութիւնը . թէ՝ Լոն-  
տոնի փոխանորդ նոտարը հրահանգ ստա-  
ցեր էր իր նախնեաց ժառանգական դղեակին  
ու հողերը վաճառել — որոնք գնոյ ահա-  
զին բարձրացում ունեցած էին և գնորդ  
մը ներկայացեր էր արդէն (մեծահարուստ  
ԱԱԸ) հարիւր հազար անգլիական ոսկիի  
առաջարկութեամբ, և քանի մը ամիսէն  
ամբողջ դրամը պիտի գանձուէր: Պայրըն  
ըսաւ նոյնպէս թէ՝ նոտարը իրեն (այս-  
ինքն սիրուհիին) պիտի դրկէր գումարը,  
և թէ նէ՝ անձամբ անմիջապէս դրամը  
պիտի տանէր ու յանձնէր իրեն՝ ինքը Յու-  
նաստանի ծովեղերեայ ո՞ր բաղացն ալ  
որ գտնուելու ըլլար:

Հրաժեշտ, արցունք, հառաջ և սակայն  
ժպիտ մը ծագեց Պայրընի դէմքին վրայ,  
երբ թէրեղա սպարտացի մայրէրու մաղ-  
թանքն ուղղեց իր սիրական բանաստեղ-  
ծին:

— Վահանիդ տակը, կամ վրան, գնա  
իմ դիցազն Ապողոնս, հոգիս միշտ քեզի  
համար պիտի աղօթէ: Եւ տար հետդ եղ-  
բայրս ալ, կոմս թիէթրոյ կամպան, իմ  
կողմէս, քեզի իրը հլու եղբայր և հզօր  
ուրութեան թագը:

Բազուկ, Աստուծմէ վերջ քեզի պաշտպան:

\* \*

1820 Օգոստոսի առաջին օրերը նաւը  
Քեֆալոնիա հասաւ և ստիպուեցաւ հոն  
սպասել՝ Լոնտոնի կոմիտեկն և Յունաս-  
տանի յեղափոխական առաջնորդներու ժո-  
ղովէն հրահանգներ ստանալու համար:  
Երկար շմաց սակայն ու ճամբայ ելաւ  
դէպ ի Միսոլունի:

Եւրոպական հանրային կարծիքին մէջ  
զրեթէ յանկարծակի յեղաշըջում մը տեղի  
ունեցաւ Պայրընի մասին . ան՝ մէկ վայր-  
կեանէն միւսը փոխուեցաւ հին դիցարա-  
նական լուսաշող մէկ քնարաւորը, որ կը  
փութար իր նուազին հմայքով ուժ ու կո-  
րով ներշնչել հելենական զրեթէ ոգեւարի  
վիճակին հասած յեղափոխութեան:

Նաւը Միսոլունի հասաւ, ուր Պայրըն

վար իջաւ լորտի բոսորագեղ ազնուական

գաւառուստով, և առաջին գործն եղաւ իր

բամբ ու որոտագին ձայնով միութեան և

համերաշխութեան հրաւիրել ամէն կող-

մերէ զինքը դիմաւորող հելլեններուն:

Սուլիոթ մարտիկներուն խօսեցաւ իրենց

գաւառաբարբառով, եպիսկոպոսին հետ-

հին յունարէնով, և յուսահասութեան

Պայրըն վճռական կերպով մելժեց այդ  
առաջարկը յայտարարելով թէ՝ ինքը եկած  
էր ամէն ինչ զոհարերելու Հելլէն Ազա-  
տութեան գաղափարին համար, և ոչ թէ  
օտար բռնապետութեան դէմ նոր բռնա-  
պետութիւն մը հաստատելու:

Պետերու ժողովն իսկոյն անուանեց  
վնքը Արշիպելագիկոս և հրամանատար  
կարգեց Լիբանթոյի թուրք բանակին վրայ  
յարձակելու համար կազմուելից յունական  
զօրաբանակին:

Բանաստեղծը իր հետ բերած մեծագու-  
մար ոսկիներով սազմամթերք, պաշար և  
կարելի եղածին չափ համազգեստ գնեց:  
Ան շուտով շահեցաւ լեռնական սուլիոթ-  
ներուն վատահութիւնը, որոնց միջեւ քանի  
մը ամիս մնացած էր իր նախորդ ուղեւո-  
րութեան ընթացքին և այն ատենէն սոր-  
ված անոնց գաւառաբարբառու:

Սուլիոթները Յունաստանի դարաւոր  
կերութեան միջոցին՝ մը Զէյթունցինե-  
ւուն պէս՝ անկախութեան վերջին կայծը  
անմար պահած էին իրենց անմատչելի  
լեռանց ծերպերուն և խոռոչ յառա-  
կանէն համար կատարելու համար, դաշոյնով  
կը իսկ ձախի ծեռքին երակը բացաւ և  
վազած արիւնով ճակտին վրայ բոսորա-  
շել և ասչ մը զծեց իր մատներով: Անիկա-  
կ'ուստէր խաչին յաղթանակին համար՝  
մահիկին վրայ, իր և իր սուլիոթներուն  
արեան մինչեւ վերջին կաթիլը Արշի-  
թիաթիկոս լորտոս վիրոնի հրամանին  
ներքեւ դնել ու թափել:

Ամէն որ ինքը անձամբ մարզանքի կը  
տանէր յոյն ձիաւորներն ու հետեւակա-  
զորը՝ Բիէթրոյ կամպայի հետ: Հեռու-  
ներէն հասած կարգ մը եւրոպացի կա-  
մատրներ ալ վարձեց և թիչ ատենէն՝  
իջած նոր Ապողոնին նուիրել վաղուան  
կազմուելից Յունաստանի անկախ թագաւ-

ու ամրացած բանակը՝ ինքը պիտի ա-  
ռաջնորդէր Երիփ փաշայի կատաղի գուն-  
ուաշնորդէր Ապողոնիս, Ապողոնի կատաղի

դերուն դէմ: Զինուորական չարքաշ  
կեանքը զոր ինքն իր անձին պարտադրեց,

սուլիոթներու հետ բաժնելով իրենց նիհար  
օրապահիկը, և որպէսզի զրաւէ բանակին

սիրտն ու հոգին՝ անոնց երգերուն, պա-  
րերուն ու մարզանքին իր ալ մասնակ-

ցութիւնը՝ պատճառ եղաւ ամէնուն կողմէ  
պաշտուելու: Գտնուեցաւ միայն թեթրոյ

պէյ մը, որ փոխանակ իր հայդուկներէն  
խումբ մը զօրք Պայրընի օգնութեան դր-

կելու, պատգամաւորի մը միջոցաւ՝ ըս-  
պանական շեշտով անկէ 4000 սթերլին  
պահանջեց: Պայրըն չպատասխանեց: Աս-

կայն քանի մը շաբաթ վերջ՝ Բիէթրոյ պէյ  
իր վրանին տակ գտնուեցաւ երկու աչքը  
կուրացած: Յոյն յեղափոխական գաղտնի  
մարմինն այդ պատիքը գործադրելով իր  
գոյութիւնն զգացնել կու տար հայրենիցի  
բոլոր հակառակորդներուն և զաւաճան-  
ներուն:

Պայրըն, հակառակ իր հոգեկան ամուր  
կորովին, երբեմն դառնագոյն տիբրութեան  
մը զալարումը կը զգար ներսէն: Լոնտոնի  
Հելլենական Անկախութեան փոխառու-  
թիւնը զրեթէ արդիւնքի մը չէր յանգած.

իսկ քանի մը մարդասէրներու ստորագրած  
ցանքին պետը, որ նախապէս ճանչցած  
էր վինքը, իրենց վաղեմի և աւանդական  
սովորութեան համաձայն զինուորական  
երղումը կատարելու համար, դաշոյնով  
իր իսկ ձախի ծեռքին երակը բացաւ և  
վազած արիւնով ճակտին վրայ բոսորա-  
շել և ասչ մը զծեց իր մատներով: Անիկա-

կ'ուստէր խաչին յաղթանակին համար՝  
մահիկին վրայ, իր և իր սուլիոթներուն  
արեան մինչեւ վերջին կաթիլը Արշի-

թիաթիկոս լորտոս վիրոնի հրամանին  
ներքեւ դնել ու թափել:

Անձրեւային եղանակն սկսած էր. Պայ-  
րըն գիտնալով հանգերձ որ Միսոլունկիի  
կլիման վատառողջ ըլլալուն կընար իրեն  
վնասել, իր անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով:

Այս գիտնալով հանգերձ որ Միսոլունկիի  
կլիման վատառողջ ըլլալուն կընար իրեն  
վնասել, իր անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով:

Այս գիտնալով հանգերձ որ Միսոլունկիի  
կլիման վատառողջ ըլլալուն կընար իրեն  
վնասել, իր անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով:

Այս գիտնալով հանգերձ որ Միսոլունկիի  
կլիման վատառողջ ըլլալուն կընար իրեն  
վնասել, իր անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով:

Այս գիտնալով հանգերձ որ Միսոլունկիի  
կլիման վատառողջ ըլլալուն կընար իրեն  
վնասել, իր անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով:

Այս գիտնալով հանգերձ որ Միսոլունկիի  
կլիման վատառողջ ըլլալուն կընար իրեն  
վնասել, իր անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով:

Այս գիտնալով հանգերձ որ Միսոլունկիի  
կլիման վատառողջ ըլլալուն կընար իրեն  
վնասել, իր անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով:

Այս գիտնալով հանգերձ որ Միսոլունկիի  
կլիման վատառողջ ըլլալուն կընար իրեն  
վնասել, իր անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի չառնե-  
լով, շահամար անձն երբեք նկատի

տաթոյի յաջողութիւններուն և կ'աշխատ անըմբոնելի շատ մը բաներ մը միջելէն տէր անուղիղ լուրերով, մինչեւ այն օրը հաւատարիմ մնացած սուլիոթները գրգռել Պայրընի դէմ և անկից հեռացնել: Ճիշտ այդ միջոցին երբ Պայրըն յոզնաբեկ օր մը կը հանգչէր տան մէջ, 500 սուլիոթներ ներկայացան իրեն և սպառնալեօք պահանջեցին որ իրենցմէ 150 հոգի սպայի տիտղոսն ունենան և մնացեալն ալ ամիս մ'առաջ ստանան իրենց թոշակը: Հակառակ իր տկար վիճակին, Պայրըն չափազանց զայրացած, բաւական ուժ ունեցաւ սաստիկ կերպով յանդիմանելու և ամօթահար ետ զրկելու զիրենք: Սակայն ճիշտ այն գիշերը ջղագարութեան առաջն տագնապ մը ունեցաւ:

Այդ ատենները սկսած էր յուսարեկուիլ և ատիկա պատճառ կ'ըլլար իր առողջական վիճակին աւելի վատթարելուն, կը տեսնէր որ երեք ամսուան մէջ 59,000 տոլար ծախսուած էր չնչին արդիւնքի մը համար:

1824 Պարիլ 9 ին ուրախառիթ լուրեր ստացաւ Անգլիայէն, որով կ'իմացնէին թէ Յունական փոխառութիւնը երկուքուկէս միլիոնի հասած է. այդ լաւ լուրէն ոգեւորուած՝ կամպայի հետ ձիով պառյտի մը կ'ելլէ. ճամբան փոթորկի և տեղատարափ անձրեւի մը կը բռնուին, և ատիկա պատճառ կ'ըլլայ որ իր բայցայուած առողջութիւնը բոլորովին կործանի. անկողին կ'ինայ, և բժիշկները տեսնելով իր ծանր վիճակը՝ կ'առաջարեկն արիւն առնել՝ որուն կ'ընդդիմանայ սկիզբը, բայց յետոյ տեղի կու տայ անոնց ստիպումներուն: Դժբախտաբար ատիկա զինքը աւելի եւս տկարացուց. սակայն ինչ որ ալ ըլլար՝ վախճանը մօտալուտ էր, անոր մարմինը չափազանց տկարացած ըլլալուն համար:

Թէեւ ինքը երջանիկ է իր վիճակէն, և կը ցաւի միայն որ Յունաստանի ազատութիւնը չտեսած պիտի մեռնի, ու հետեւեալ խօսքերը կը մը միջէ. « Յունաստանի տուի իմ ժամանակս, դրամս, առողջութիւնս. աւելի բնչ կրնայի ընել. այժմ իմ կեանքս ալ կու տամ »: Ուրիշ

անըմբոնելի շատ մը բաներ մը միջելէն վերջ, որոնք ուղղուած էին իր կնոջը, լէյտի Պայրընին, և իր աղջկանը Ատարի դէմ և անկից հեռացնելու մէջ յին, ջղային երկար տագնապներու մէջ յին գործադրութիւնը 19 Պարիլին ցաւատանջ հոգին կ'աւանդէ 19 Պարիլին ցիշերը:

Կ'ենթազրուի թէ Միսիթարեան արքապահանջեցին որ իրենցմէ 150 հոգի սպայի տիտղոսն ունենան և մնացեալն ալ ամիս մ'առաջ ստանան իրենց թոշակը: Հակառակ իր տկար վիճակին, Պայրըն չափազանց զայրացած, բաւական ուժ ունեցաւ սաստիկ կերպով յանդիմանելու և ամօթահար ետ զրկելու զիրենք: Սակայն ճիշտ այն գիշերը ջղագարութեան առաջն տագնապ մը ունեցաւ:

Երկրորդ առաւօտուն 37 թնդանօթի հարուածներ Պայրընի մահը կը գումէին:

Անմիջապէս ըսկեմ թէ՝ յոյները չափազանց ազգուած իրենց ազատարարին կու բուստէն, սուլիոթ պետերը մէկդի կը դնին անձնական կոփիներ և փառասիրութիւններ, ու միանալով՝ հաւատարմութեան երդում կ'ընեն Մավրոբորտաթոյի:

Այլեւ Յունաստան գերի պիտի չըլլար թուրբին:

Յոյները ուզեցին որ իրենց պաշտամ հերոսին մարմինը Պարթենոնի մէջ թաղուի, սակայն ըստ իր փափարին Անգլիա փոխառութիւններացաւ:


Գնդապետ Ճորճ Պայրըն զնաց իմացնել լէյտի Պայրընին իր ամուսնոյն ցաւալի մահը. նէ խորապէս յուզուեցաւ և փափարեցաւ ողբացեալին վերջին վայրկեան ներուն մանրամասնորէն տեղեակ Ըլլալ:

Ամբողջ Անգլիա ցնցուեցաւ այս զոյժն մը իմանալով, նոր խանդավառութիւն մը առաջ եկաւ իր բանաստեղծութիւններուն համար: Վերջապէս Անգլիա կ'ընդունէր մաման իր ժամանակին ամենալու կը պաշտէր մը չափազանց եկանցի ձեզի պատկերացնել իր բարթէ իր ժամանակին ամենամեծ բանաւ ստեղծն էր որ կ'անհետանար:

Գաղղիոյ մէջ ալ շատ թերթեր կը նըւ մարէին թէ, դարուն երկու ամենանշանաւոր մարդիկը, Նարուէոն և Պայրըն, զրեթէ միենոյն ժամանակամիջոցին մէջ մեռած էին:

Յուլիս 1 ին Ֆլորիտա նաւը, ունենալով իր վրան բանաստեղծին մարմինը՝ հասաւ Լոնտոն, ուր Ուէսթմինիսթրի պիտի

ընդունեցաւ որ Պայրըն թաղուի Աբբայաւ րանին մէջ, որով բանաստեղծին դագաղը փոխաղուեցաւ Նողինկամ, ուր ամբողջ մէջ ընկղմած էր, պիտի պակաէր իր համարացը և բարեկամներն ընկերացան հետուին մինչեւ վերջին բնակալայրը, Հըգ-թիւնը, որ եթէ նոյնիսկ իր գրական գործիշերը:



Հեղու եկեղեցին, որ կը գտնուի Քերթողին մարմինը

նըլ Թորքըրտ գիւղին փոքրիկ եկեղեցին, ուր կը հանգչէին արդէն Պայրընի նախաւ հայրերը:

\* \* \*

Ահա տարօրինակ ճակատագիրը այս մէծ մարդուն զոր նախկին Յունաստան պիտի պաշտէր աստուածի մը չափ: Մէկդի թողլով իր կեանքին շատ մը սիրեմ զինքը իր մելամազուտ և փոթու կայոյզ զրութիւններուն համար և մանաւ նըլ կը պաշտէմ զինքը իրը սուրբ ազատութեան նահատակուած առաքեալը: Քանի աղջկամեր տարագրի կեանքիս մէջ ոգեկու հոյական ինքնութեան դանդաղ յեղաշըրջումը գինքը, տեսնելով դժբախտ ազգիս ահաւոր չարչարանցները և այս անգամ ալ հոգիիս խորէն կը գոչեմ.

Գուցէ իջնես մի սնգամ քու բարձունքէդ այն ատեն Քնարիդ շեշտերը յուզեն ընդարմացած Եւրոպան Եւ ալեւոր Մասիսի ծիւնսպատակ գագաթէն: Ազատութեան մուշը երգը գոռաս Հայութեան:

Ո. Որբերես